

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 20

Դ Փետրուարի 1893



ԿՈՍՏԱՇՎԱՆՈՒՊՈՒՏԻՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատր. Ամեն Տառականի թիւ 20

1893

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ԿՈՆԴԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ.
2. ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶՓԱՌՍ ԱՍՏՈՒԾՈՅ. (Շ-ր)՝
3. ԷՐՆԵՍԹ ՌԵՆԱՆ.
4. ԱՅԼԵՒԱՅԼՔ.
5. ԿԵԱՆՔ ԲԱՌԻՑ (Շ-ր). — Թ. ԹԵՇԵՆ:

ՊԱՏԿԵՐ

ՀԱՅԴԵՍ ԿԻՍՈՄՄԵՍ

ԱԶԴ

Ամենասպատիշ եւ Գերեզանիկ Տէրն
Մեր Ստեփանոս—Պետրոս Ճ. Կա-
ռողիկոս. Պատրիարք Կիլիկիոյ, Սոր-
բական Տեառն մերոյ Լեռնահ ՃԳ. ի
Քահանայապետին Եպիսկոպոսական
Գերեզադրութեան Յորելինի հանդիսին
ներկայ գոնուելոց համար Յունուար
ամսոյ 18|30 ին մեկնեցաւ ի Հռովմ:
Այս առքիշ թէ՛ Մայրաքաղաքին Հայ
Կարողիկ Եկեղեցեաց եւ թէ՛ Կիլիկիոյ
Պատրիարքութեան ամենայն Արհիս-
պատիշ վիճակարուաց առաքեց Հայ-
րապետական Առնդակ մի, զոր Պատկեր
Հանդիսին մէջ կը հրատարակեալք:

ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ

ԱՏԵՓԱՆՅԱՍ ՊԵՏՐՈՎ Ճ.

ՊԱՏՐԻԱՐՔ

ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՀԱՅՈՑ ՈՒՂԴԱՓԱՌԱՅ

ՀԱՍՏԱՏԵԱԼ

Ի ՍՈՒՐԲ ԳԱՅԵՆ ՀՈՇՎԱՅԱՅ

Արմիապատիք Աստուածարեալ Արքեպիսկոպոսաց եւ Եպիսկոպոսաց, գերապատիք Կարողիկոսական Տեղակալաց եւ Փոխանորդաց, Մեծարքոյ Վարդապետաց եւ Քահանայից, եւ համօրեն Ատոռաածասէք եւ բարեպաշտ հաւատուցելոց Պատրիարքութեան Կիւլիկիոյ՝ Ողջոյն եւ Աստուածառանդ Օքնութիւնն

Պատուական Եղբարք եւ Սփբեցեալ Որդեակի ի Քրիստոս

Ինչպէս գիտէք, Արքունան Տետոն մերոյ Հետոնի ժ Շ.ի Քահանա այապետին Եպիսկոպոսական Զետնալրութեան եւ Օծման յիս-

Ներողի տարեդարձն առաջիկայ լինորուար ամսոյ 7/19ին պիտի
կառարուի, վասնորոյ քոլոր աշխարհիս Կաթողիկեայ հաւատա-
ցելոց կողմանէ ուրախութեան եւ որդիական սիրոյ այտայայ-
տութիւնք տեղի պիտի ունենան Բազմաթիւ Եպիսկոպոսնք
եւ Եկեղեցականք, մեծամուն իշխանք եւ ականաւոր անձինք,
եւ խումբ խումբ ուխտաւորք հեռաւոր երկիրներէ ի Հռովմ պի-
տի ղիմեն՝ Գերգիմն եւ Առաքելուջան Հովուապեսը չնորհաւորե-
լու, եւ Հայրապետական Օրհնութիւնք ճայցելու եւ ընդունե-
լու համար։ Նոյն իսկ Օգոստափառ Կայսերք Տէրութեանց իրենց
շնորհաւորութեան եւ բարեմազթութեանց հաւաստիքը պիտի
յայտնին Նորին Սրբութեան, որ իւր հրաշափայլ ձրիւք, մեծա-
գործութեամբ եւ խոհեմազարդ Վարչութեամբն փայլեցուց եւ
ճոխացուց «գլխուն Մեծին Պետրոսի»։

Արեւելեան այլ եւ այլ ազգաց Կաթողիկեայ Նուիրապե-
տութիւնքն ես պիտի փութեան Արեւելասէր Քահանայապետիս
Եպիսկոպոսութեան յևմասմասայ Յորելեանը կատարել, եւ իրենց
սերտ յարման, եւ անդրդուելի միութեան գրտականները Նորին
Սրբութեան մատուցանել։

Մեր եւս, Մեր գաւառակից Աստուածարեալ Եպիսկոպոսաց
ումանց հետ, այս փառաւոր Յորելեանի Տիեզերական հանողիսին
ներկայ դանուելու նոպատակաւ մօտերս պիտի մեկնիմք ի Հռովմ,
եւ Մեր համօրէն Պատրիարքութեանս Մեծին Պետրոսի արժանի
Յաջորդին նկատմամբ ունեցած եւ տածած սիրոյն, երախտա-
զիսութեան եւ անկեղծ հաւատարմութեան հաւաստիքը Նորին
Սրբութեան պիտի ընծայեմք, եւ պիտի յայտնիմք Նմա թէ,
ի՞նչպէս մեր Վեհափառ Կայսեր հայրական ինամոց չնորհիւ ան-
դորր խաղաղութիւն եւ կրօնական նախանձելի լիուլի ազատու-
թիւն կը վայելեմք, թէ ի՞նչպէս մեր Օգոստափառ Ինքնակալն,
իւր զետարութեան, արդարակիցութեան եւ մեծաւողի առա-
տածեռնութեան բարիքը անխտիր կը սփոէ ամենուն վրայ, թէ
ի՞նչպէս իւր անդուգական քաղսւազիառութեամբն, հետամուտ է
անվրդով պահել երկրիս խաղաղութիւնը, զարգացունել իւր հա-
տակաց բարօրութիւնը, մուծանել հետզհետէ օգտակար եւ շա-
հաւէտ բարենորոգութիւններ, որք այնչափ առաւել գնաւիշատելի
են, որչափ Պետրութեանս ամսմանաց արտաքոյ կարդի տարա-
ծութիւնն, լեզուաց, աղպաց, դաւանութեանց, առվորութեանց
տարբերութիւնն, եւ այլ ներքին եւ արտաքին պարագայից եւ
հանդամանաց պատճառած դժուարութիւնք եւ խոչընդուաք ծանր

նն, եւ Երկրիս մէջ անպակաս Պիտի ծանուցանեմք Նորին Սըր-
բութեան թէ ինչպէս Նորին Կայսերական Վեհափառութեան
չնորհիւ, եւ Սրբազն Հօր Երկնածիր Օրհնութեամբն, Մեր
Պատրիարքութիւնն օր ըստ օրէ կ'ածի եւ կը բարգաւաճէ, թէ
ինչպէս հաւատոյ եւ դպւանութեան եւ ընդ Առաքելապետական
Աթոռոյն նուիրական միութեան եւ հաղորդութեան անքակտելի
զօրոյն հետ՝ մեր Հայ Սուրբ Եկեղեցւոյ հոգեպարար եւ սքանչելի
ծէսերը եւ արարողութիւնները ամենայն պերճութեամբ կատա-
րելով՝ Կաթողիկէ միութեան փայլը եւ շուքը կը ճոխայննենք:
Թէ ինչպէս Սրբոց Գրիգորիեանց եւ Ներսիսեանց հարազատ յա-
ջորդն ըլլալով, որպէս Դրիգոր Վկայասէր, Դրիգոր Պահաւունի,
Սուրբ Ներսէս Շնորհալի եւ Գրիգոր Տպայ, Տանն Կիւլիկիոյ
մեծանուն եւ Աստուածարեալ Հայրապետք, Առաքելապետական
Աթոռէն իրենց առաքուած Կաթողիկոսական Քօղը, Թազը եւ
Պալիումը, ի նշան միութեան եւ հաղորդութեան ընդ Պետրոս-
եան Աթոռոյն, պահնծանօք կը կրէն, նոյնպէս եւ Մեք նոյն
Առաքելապետական Ա՛Շուացն Մեզ չնորհած Պալիումը Մեր ու-
սոց վերայ փառօք եւ պահնծանօք կը կրեմք: Այդ նուիրական
միութիւնն ընդ Մեծի Աթոռոյն Պետրոսի, զոր Շնորհալին Սուրբ
Ներսէս իւր գեղեցիկ նուազներովն դաւանած եւ Տարսոնեան
Փողն, Սուրբն Ներսէս Լամբրոնայի, Թարգմանիչն Քահանայա-
պետական Կոնդակաց, իւր սքանչելի ատենախոսութեան մէջ
հոչակած է: զոր Խօսեցաւ Աստուածարեալ Սիւնհողոսական
Հարց առջեւ, այդ նուիրական միութիւնն կ'ըսեմք, ոչ միայն
չվնասեր ազգային հայրենաւանդ սրբազն կարգաց, ծիսից եւ
տոհմային նուիրապետութեան տնիվթար պահապահութեան, այլ
եւ եւս առաւել զայնս կամրապնդէ, կը նուիրազործէ եւ բեղ-
մաւոր կ'ընէ: Մեր Եկեղեցական պատմութիւնն վկայ է ալսմ.
քանդի անուրանալի ծամբառութիւն մ'է թէ, այն ատեն միայն
Կաթողիկոսական: Աթոռն եւ Եկեղեցին բարգաւաճեալ գերապանծ
հանդիսացան, երբ Աստուածանորհ եւ ուղղագաւան կաթողիկո-
սաց ջանիւք սուրբ միութեան զօդն անխղելի պահուեցաւ:

Վերջապէս իւր Հայրապետական Օրհնութիւնը պիտի հայ-
ցեմք Ձեր ամենուն վերայ, որպէս զի Ամենագութիւն Աստուած իւր
ամենակարող հովանաւորութեան ներքեւ զմեզ ամենեսեան ան-
մեան եւ անվտանգ պահէ ու պահապահէ, իւր Երկնային նորհք-
ները եւ բարիքը մեր վրայ զեղսւ, եւ զջեզ ձեր ցաւոց եւ
տառապահաց մէջ մխիթարէ եւ սիոփէ, եւ վերջապէս զջեզ

տմննեսին, որպէս այս աշխարհիս վերայ, նոյնպէս ի հանդերձ եղումն յաւիտնական երանութեամբ վարձատրէ:

Մեր այս Հայրապետական կոնցակը աւարտակլէ յառաջ, կը փութամք հաղորդել Զեղ նաեւ այլ ուրախալից լուր մի, այս է թէ, Մեր Վեհավառ Կայսրն, առթիւ մեր ճանապարհորդութեան եւ այցելութեան, զոր պիտի ընեմք ի Հոռիմ, բարեհանեցաւ այս անդամ եւս իւր առ Սրբազնն Քահանայապետն Լեւոն ԺՊ. ունեցած Կայսերական բարեկամութեան հաւաստիքը յայտնելու համար՝ յանձնել Մեզ մեծագին Ծնծայ մի, զոր յանուն Օգոստավափառ Կայսեր Նորին Սրբութեան մատուցանելու, եւ ըստ իւր բարձր հրամանաց Կոյսերական բարեացակամ զգացմանցը թարգման լինելու անդուզական պատիւը պիտի ունենամք, ունելով միանգամայն բարձրապատիւ մեծի Եպարքոսի Պաշտօնագիրը ի հաւաստիս մեր պաշտաման:

Վեհափառ Խնչնակալիս բարեկամութեան այդ վաեմ արտայայտութիւնն յայտնի է թէ բոլոր քաղաքակրթեալ աշխարհին վրայ որչափ բարձր եւ մեծ նշանակութիւն եւ ազգեցութիւն պիտի ունենայ: Իսկ Մեզ, իւր ամենահաւաստարիմ հպատակն, այս երկրորդ անդամ այսպիսի բարձր պաշտամամբ պատուեալ լինելուն համար՝ զՄեզ արդարեւ չնորհապարտ եւ երախտապարտ կը ճանաչեմք Նորին Օգոստավառ Վեհափառութեան, եւ միանգամայն Զեղ ամենուն եւս կը չնորհաւորեմք զայդ, զի մանաւանդ Զեր ամենուն վերայ կը տարածի եւ կը փայլի այս անդուզական պատիւն:

Սրդ՝ այս ամենայն բարիք եւ յաջողութիւնք կը պարտաւորեն զմեղ նախ փառաւորել եւ բարեկանել զբարեգութիւն Աստուած, զծուողն ամենայնին, եւ ջմնալ միանգամայն անվթար կատարել մեր Քրիստոնէական սպարտաւորութիւնները, կրկնել մեր եռանգագին մաղթամքն առ ամենակալորդն Աստուած վառն արեւշատութեան եւ բարօրութեան մեր հպատակառի եւ զթառատ Կոյսեր, եւ վասն յաջողութեան զործոց եւ բարդաւաճման իւր Մեծազօր Տէրութեան:

Ի մասնաւորի կը յորդորեմք զԶեղ ամենեսին անդրդուելի եղանակաւ յարատեւել հաւաստարմութեան պողոտային մէջ առ Կոյսերական Գահն եւ իւր Օգոստավառ ամձն, եղբայրասէր Անել ամենուն հետ եւ ներողամիս եւ անյիշաչար, օգնել մանաւանդ կարօտելոց, եւ անոնց որք անտէր եւ անօդնական Ա այսած են. խրատել, յորդորել զմիմնամո, որպէս զի անվթար

կատարեն այս քրիստոնէավայել պարտաւորութիւնները ըստ
հրամանաց Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսին

Եւ Մեք յուսով եւ ըղձիւ վերադառնալոյ ի մօսոյ Մեր սի-
րեցեալ Հօտին քով Զեր ամենուն Ս.ատուածահաճոյ ազօթիւքը՝
կը մաղթեմք յերկնից Զեր ամենուն համար ամենայն երջան-
կութիւն եւ բարօրութիւն՝ եւ ի բոլոր սրտէ կը չնորհեմք Զեր
ամենուն Մեր Հայրապետական Օրհնութիւնը:

Տուեալ ի Կաթողիկոսարանէս ի Բերա Կ. Պօլսոյ ի 14
Յունուարի 1893 ամի եւ յերկոտասաններորդ Ամի Հայրապե-
տութեան Մերոյ:

ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ—ՊԱՏՐԻԱՐք ԿԻԼԻԿԻՈՑ

ՆԵՐՍԷՍ Վ. ԱՇԽԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՐՈՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ



ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶՓԱԼՄ ԱՍՏՈՒԹՈՅ

(Շարայարութիւն) (*) .

ՆՈՐ ԴՐՈՒԹԻՒՆ

Սոր Դրութիւնն որ միանգաւմայն Ուղիղ կ'անուանի, Տիեզերաց անչափ մոծութիւն եւ անհուն տարածութիւն ունենալն կը վարդապետէ. այդ անսահման միջոցն աշխարհներով՝ արեգակներով լի է, Կոսկեռնիկեան դրութենէն այսու կը վանազանի՝ զի նա Արեգակն տիեզերաց կեղրոն կը համարի, մինչ սա յայտնապէս կը քարոզէ որ Արեւն մեր մոլորակային զրութեան կերպոնն է. իսկ այլ մոլորակը՝ իրենց յատուկ Արեւն ունին, այսինքն թէ՝ ամեն հաստատուն աստղ իր առանձին մոլորակային զրութիւնն ունի, եւ զորս կը լուսաւորէ, ինչպէս մեր Արեգակն գմեզ. — Ճարդ գեռ եւս այդ հաստատուն աստեղաց մոլորակներն կատարելապէս տեսնուած եւ քննուած չեն, հեռագիտակներու տկարութեան դատնառաւ. ոտկայն այս յայտնի է որ մանաւանդ Յարդգովի գծին վրայ երեւցած չողչողումն՝ մի միայն բազմասաւեղաց լուսէն չէ, այլ նաև շատ մը Արեգակներու մոլորակաց ցողացումն է զայդ յառաջ բերողն. իթէ լաւ քննեմք՝ լուսնի աղօտ լուսոյն կրնամք նմանցունել այդ չողչողումն.

Իմ մասիս տմենեւելն անկասկած եմ իս՝ որ Յարդգովն առմինէն տւելի բազմաթիւ մոլորակներն ունի, շատերն եւ անթիւ բազմութեամբ աստղեր այս գծին վրայ՝ անծանոթ են մեզ գեռ եւս. Վերջին ժամանակներս Կարապ համաստեղութեան վզին վրայ տեսնուած նոր աստղն՝ մոլորակային ձեւ մ'ունէր, քիչ յետոյ անյայտացաւ. Մի միայն այս համաստեղութիւն շատ մը մանր աստղերէ կազմուած է, յորոց ոմանմք՝ ըստ առանձինն քննութեանց իրենց տեղն եւ զիրքն փոխած են որոշեալ ժամով:

Այս քննութենէն յետոյ պիտի հարցունեմք անշուշտ՝ թէ մեր եւ այլ արեգակնային զրութեանց այսչափ անհամար թուով

մոլորակներով բոլորին ի՞նչ բանի համար է: — Պատասխանն ուրոշ է: — Սրարածոց բնակութեան համար: — վասն զի այդ ամենն մոլորակներն՝ գէթ գատելով մեր մոլորակային զրութենքն՝ բնակելի ըլլալու ամեն յատկութիւն ունին, մեր աշխարհին նման անլոյս մարմիններ են, լեռներ, ծովեր և գաշտեր ունին, մթնութուս մը զիրենք կը յրջապատէ, իրենց Սրեգակներէն իրենց լոյսն եւ կեանքն ունին, ինչպէս մեր Դրութիւնն՝ մեր Սրեւէն, առանձինն իրենց լուսիններն եւ արբանեակցն կ'ողջունին, գարուն եւ աշուն մեզ նման կը վայելեն, օր եւ զիշեր ունին:

Նոր Դրութեան ցոյց տուած շաւզով՝ եւ վիրջին ժամանակաց նորանոր զիւտերով՝ այսօր ոչ միայն մեր արեգակնային զրութեան մոլորակաց՝ այլ եւ հաստատուն աստեղցն իսկ՝ բնակելի եւ բնակեալ ըլլալն կը հաստատեն: — Սակայն ի՞նչ տեսակ արարածներ են արդեօք զոքա: — Պարզաբար յայտնութիւնն մը եւ կամ հեռադէտ գործեաց մեծ յեղաշրջում մը կրնայ զայդ մեզ ուստոցանել, սակայն ուղիղ հետեւութիւնն արդասաւոր արդիւնք ունի: Փափաքօզք կրնան եւ բոսպական հեղինակաց զիմել որք ըստ բաւականին զրած են այդ մասին: Տայր աստուած որ աւելի քայլ մ'առնելով այս բաժնին մէջ՝ չօշափական եւ ճըշմարիտ տեսութեամբ օր մը ողջունէինք Տիեզերաց մէջ բնակելից եղբարքն:

ԳԼ. Բ.

ԶՈԴԻԱԿՈՍ

Յայտնի է որ ամենահին ժամանակաց մէջ լուսինն էր ժամանակաց չափն, սակայն ըստ այժմեան հնախօսական զիտութեանց յառաջապիմութեան՝ եւ ըստ իմ բացարձակ հատովման՝ ամենահին ժամանակաց մէջ ժամերն եւ եղանակներն չափելու ոչ միայն լուսինն կը նոպասէր, այլ նուեւ Սրեգակն Սրիական ազգերն զրեմէ լնորհանրապէս այս երկրորդ չափն կը գործածէն: Pluche իր Spectacle de la Nature զրոց մէջ համաձայն մեզ կ'ըսէ՝ թէ Քաղցէացիք, (Խաղափաք) երինից երեսն գտնուող աստեղասանց վրայէն Սրեւուն ընթացքն ոկտամ չսփել, հաւասար հեռաւորութեամբ 12 տառեղատուն որոշեցին, եւ Սրեւուն մէկն գէպ 'ի միւսն անցնելն ամիս անուանեցին, երեք երեք

զատելով չորս եղանակաց առանձինն աստեղատուններ որոշեցին,
եւ իւրաքանչյւը տուներուն մի մի յատուկ կենդանական ա-
նուններ եւ յատկութիւններ վերագրելով՝ աստեղաբաշխական
ծէր իտարժան կոչուած զիծն՝ կենդանակերպ կամ զողիակոս
անուանեցին, յունական ձայնիւն՝ Փիւնիկեցիններն ծովուն երեսն
սկսելով ճանապարհորդել՝ մէջ և. ֆուր սայշ կամ արջն ճանցան.
եւ վասնդի փոքր սայշին քեզիին վերջին աստղը հիւսիսային
բեւեսին ամենաօտ ասազն է ուստի բւերային սորդ կոչեցին.
եւ ասոր չնորդիւ հաւակութիւնն զարդացաւ։ Macrobe (Satur-
nial lib I. c. 17) կենդանակերպներու անուանց պատճառն այս-
պէս կու տայ. «Սրեգական գոներն կոչուած են Խեցգեանի եւ
Այծեղջիւր. Խեցգեանին ծուռ եւ ետ ետ կը քալէ. Սրեգակն
ալ այս աստեղատան մէջ կողմնակի կը խոնարհի եւ կ'ըսկիք ետ
զառնալ. այծն միշտ կը բարձրանայ, այսպէս Սրեւն ալ այդ աս-
տեղատունն համնելուն պէս՝ կ'ըսկիք բարձրանալ»։ Հին զրիչ մ'է
այս որ այսկերպ զիտցած է բացատրել կրկին արեւագարդներու
ժամանակ երկրս կրած ազգեցութիւնն. այս հին բացատրու-
թեամբ կրնամը մնացեալ կենդանակերպն ալ ցոյց տալ, Եր-
կուորեակն ի սկզբան ծանօթ չէր. կրկին ուլեր նորա տեղն
փոխանակած էր Խնչու ուրիմն զարնանային երեք ամիսներն
Խոյ, Ցուլ եւ Ռւլ աստեղատունքն զրաւէին Ամենէն հանդարտ
տամիսներն նորածին եղանակն, բնութեամն արթնաալն՝ մարդկա-
յին կենաց ամենէն կարեւուր պիտոյքն հայթայթօղ կենդանեաց
նոմանութիւնն առած է, Խեցգեանէն Առիւծ անցնեն Սրեւու
արդէն իսկ զիւրանակնակի է. Առիւծն զէպ 'ի Կոյսն որ հասկ
մը բնասած է ձեռքն՝ հնձոց ամիսն կը նշանակէ. Կոյսէն յետոյ
դիշերանաւսասարն կու գայ. Կչոէն աւելի ինչ կրնար բացատրել
օրուան եւ զիշերուան հաւասարութիւնն. Այլ եւս արեգակն
զօրութիւնն կորմնցուցած խնտաւութիւնն կը տիրէ. Կարիճն իւր
աստեղատունէն կ'երեւի. Տերեւք կը թափին որսի երեք կ'աճին,
Աղեղնաւորն կը ծագի. Այծեղջիւր արեւադարձն կը հասնի, անձ-
րեւն առաք երկիրներու մէջ՝ եւ ճիւնն բարեիսանն կիմացից՝ կը
ծածկին զերկիր, անա Զրհումն. օգեկն սուկաւ մի մեղմացած
ձինորսն զարնան մօտ կը պատրաստուի յորս, կու գայ զարունն
առայգ Խոյն իւր ծնունդն կ'ուզէ ողջունել, եւ Ցուլն զիւրն,
ծնունդք կը յաջորդեն, ամենէն զիշեցիկ ամիսն Ռւլերն կ'ըս-
կին պարել, խայտալ, ուռեանալ։

Ամեն երկրի համար՝ ամեն կիմայի յարմար չէ յայտնի է

այդ կենովանակերպից ազգեցութիւնն, սակայն այս ալ մեծ առացոյց մ'է զիսնալու՝ թէ այդ անուանց կատարելապէս հարատակօղ երկրի մը ժողովրդոց առաջին ծնունդն է այս. այսինքն է Քաղցէացւոց հոգ առաելազիսութեան. յորոց տարածուեցաւ ասլա յԵղիսաբոս, Եղիսաբոսական քանդակներու վրայ յաճախ կը տեսնեմք այդ կենովանիաց ձեւերն. ջրհոմն որ ձմերային անձքեւստ եղանակին նշանն է յԵղիսաբոս ընդհանրացած կը աւեննեմք, մինչ զիսեմք թէ Եղիսաբոսի զարունն ձմեան կ'ըսկիս:

Հետևեաբար ստոյդ է՛ թէ Եղիսաբոսական ծնունդ մը չէ Զողիակոսն:

Որչափ որ մարդկային զբաղումն սկսաւ շատնալ՝ այնչափ ալ ժամանակաց որոշ կարգադրութեան ոէտքն զբալի եղաւ, հետևեաբար Արեւու ընթացքն աւելի եւս ճշգուեցաւ. 12 առատեղատանց ընթացքն աեւնուեցաւ որ Արեւն 365 աւուրց մէջ կը կատարէ. մինչ լուսինն զրեթէ ամսուան մը մէջ. հետևեաբար առաջինն ընտրելի գատեցաւ եւ արեղակնային շրջան ահունն առաւ:

Զողիակոսին մի քանի աստեղատունքն Որդիկոսի եւ Հոգիարսափ մէջ կը զանուին, Քրիստոէ 800 տարւոյ չափ առաջ. դարձեալ յառաջ քան զսոսա Յարայ զրոց մէջ բազմաստեղաց (Pléiades), Հայկայ (Orion) եւ Մազարտվթի (Mazzaroth) վրայ յիշատակութիւն ունիմք: Յայտնապէս կ'երևէ որ շատ հին ժամանակներէ յիշատակուած է Զողիակոսն, իր առանձին ձեւերովն եւ կազմութեամբ ինձ ամսնէն հաւականն թուի՛ թէ Քաղցէացիք իրենց նախկին քնակարանէն չմեկնած՝ կենովանակերպից կատարեալ զաղափարն ունէին, եւ այդպէս աւանդեցին իրենց հետեւողաց Զարմանալի երևոյթ մ'է սակայն երկնից եւրեան կենովանական ո՛ եւ է կերպարանոք զծեն, առաեղատունք՝ որք իրարմէ անջատ եւ բիւրուոր մղննելով անջրափետ ունեցող աստղերէ կազմուած են՝ յայտնի է որ ո՛ եւ է կենովանական նմանութիւն մը չին կրնար ունենալ, արդ ուստի՞ այդ կերպարանն քաղած են նախմիք. Malcolm (Պարսից պատմ.) կ'ըսէ թէ իրանեանք այդ համաստեղութեանց մի մի ազատներ (հրեշտակ) սեփականած էին «որք ճիշչ այդ կերպիւ երեւցան ապս որբոց մարդարէից», Քոենովին (կերպարագ) կերսով համար կը պատմէ՛ թէ մահուան ամսկողնին մէջ Սատուածոց եւ Դից չնորհակալ կ'ըլլար որ իրենց կերպարանոք երկնից նշաններն յայտնեցին իրեն: —

Շատ իմաստուն անզրադարձութեամբ ըսին ոմանք թէ Յա-

կոր Նահապետի օրհնութիւնն Զողիակոսին երկուասան նշանաց վրայ յօրինուած է. այսպէս, Մարդն կամ Նաև՝ «իբրեւ զջուրս հոսեցէ» Ռուբենի, Երկուորեալն՝ «Սիմոն եւ Դեւի եղբարք», Առաջնա՝ «Յուղա կորիւն առիւծու». Չունի՝ «Զարուղոն յեզերո ծովու բնակեցէ». Ցուն՝ «Խոաքար ևս գուս իւր յաշխատել». Կուրչն՝ «Դան իբրեւ զդարդ». Այժեղիւն՝ «Նեփթաղիմ» եղջերու. Խեցետքն՝ «Բնենիամին յառաւուէ մինչեւ յերեկս փոփխիսի». Կշեռն՝ «Ամեր հացալից». Արշակուորն՝ «Յովսէփ աղեղն 'ի կապարճո իւր». Կոյս՝ «Դիմա, միակ աղջիկն Յակոբայ».

Այսափ աղջաց մէջ երբ կը տեսնեմք այնչափ ճշղիւ նմառ նութեամբ կենդանակերպից զարդարան հաստատուած՝ ի՞նչ կինամք կամ ի՞նչ պիտիմք խորհել. եթէ ոչ չառ հին ժամանակաց վերածել, եւ մի կեղրոնական ազգեր հոսումն նկատել զայդ. Այսպէս Քաղզէական աղջի որբանէն բնարիական Խաղաքէ սեռած եւ յառաջ եկած կը հաւատամք զայդ:

Սակայն զիագուածի ծնունդ կարծելու չեմք այդ խորհրդական նշանքն. Ցուլ համաստեղութիւնն Քրիստոսէ 3-4000 տարի յառաջ Ա. (աղէփ) նշանն ունէր, նոյն Ցուլն կանթաւոր խաչիւ մը վիշապի մը նետ կը կոռուէր. նոյն Ցուլն՝ «Մեծ քաղաք Աստուծոյ» կը կոռուէր, եւ յԵղիպատոս (Ասլիս խաղաղութեան). Հնգիկ զողիակոսին մէջ Վիշապն ծառի մը վրայ զարած է, եւ կոյս մը ծառ ոին տակ Արեւուն կառքն կը քաշէ, տափւծի մը վրայ նստած:

Ի՞նչ զէտք են որ կոյսն Օգոստոսի հնացոյ յայտնութիւն ըլլալէն յետոյ՝ նոյն ամսոյն մէջ Անահտայ եւ Աստղիան վարդավառ յիշատակներն ունիմք. ի՞նչ խորհրդաւոր դէտք, կոյսն կինդականակերպ Քրիստոսէ գարեր ու գարեր յառաջ՝ «Երկնից հացն» ի ձեռին կը գուշակէ կուսի մը տիրեն այդ ամսուն զինի Քրիստոսի: Եօթն գետոց Արմն՝ կոյսն մահեկաւոր զղլիսով կը կինդանագծէ զողիակոտին մէջ: Բնարին այդ աւանդն ունի, «զԱրեւակն արկեալ զքեւ, եւ ընդ ոտիւք զլուսին ստուերատեսակ»: Զրհուն մի միայն անձրեւոց առաստութեան ժամանակն պէտք է կարծել, թէ եւ անցելոյն յիշատակ մը. չիշե՞մք արգեօք ջըրհեղեղն: Ինչպէս Չուն որ հին քրիստոնէից ժամանակ Քրիստոսի անսուան յիշատակն էր, եւ հայն խորհրդական պատկեր Մեսոփայն Մօր, սոյնպէս եւ Զքնուն անցեալ եղելութեան մը յուշարարն էր: Սակայն ամեն նշաններէ աւելի Զկունք նշանակ ութիւն ունեցած են, ինչպէս ըսինք ըստ նախնի Քրիստոնէւ-

ից Մեսիա՝ Արեգական Զուկն համաստեղութեան մէջ մտնելուն
պիտի ծնանէր։

Պրահմալից Visnou (Մեսիան) ձկան կերպարանք ունէր.
առաջ ջուրք սուրբ էին Հնդկաց համար Վարդապետն Սէր կ'ը-
սէ՛ թէ Հրէայք Մեսիայ ասուլ կը կոչէին Զուկ կենդանա-
կերպն իսկ Քէրլէր կ'ըսէ՛ թէ Քրիստոսի ծննդեան տարին Ե-
րեւակն եւ Լուսնթագ եւ Հրատ՝ Զուկ համաստեղութեան մէջ
միացած էին, այս է մովերուն ըստածն՝ «Ճիւաք զաստղն նորա»

ԳԼՈՒԽ Գ.

ՏԻԵԶԵՐԱՑ ՄԵԾՈՒԹԻՒՆՆ ԵՒ Մէջի ՄԱՐՄԻՆՔՆ

Հն և Նոր գրութեանց բարդ պատճեննեն . — Հետաղիտակի
պիւտէն առաջ Տիեզերաց սահմանն շատ սեղմ էր. երկինք վեր-
ջն զիծն էր, խոկ աստեղք իր երկրիս ձեղուան լամբարներն
եւ զարդեր. Անաքսիմեն Յոնիացին (550 ն. ք. զԲրիստոս) եր-
կինքն հողային զանգուած մը կը նկատէր եւ աստղերն ոսկի
զամելով հաստատուած։ Պարմենիուէս երկրս պատկներէ կազ-
մուած կ'ըսէ, եւ երկինք վերջին հաստատուն պատկն երկրիս
Եմբեղուկէս զերկիրս ապակենման բիւրեղ կը կարծէ. Արիստո-
տէս հինգերորդ նիւթէ մը կազմուած է, կ'ըսէ. սակայն անուն
չուար. Դիոնիսէս մաղ մ'է կ'ըսէ երկինքն, եւ աստղերն՝ ծակ-
տիքն. Քանոտիան՝ հրավառ ամպեր կը կարծէր աստղերն, դիշերն
բոնկելով՝ ցերեկն մարելով։ Այս նման զարդարն Քրիստոնեայ
Հարք ունանք ալ ունեցան. — Ոսկերերան կ'ըսէ՝ ով կրնայ ուրա-
նալ՝ թէ երկինք մեր վրայ ձգուած վրան մը չէ։

Այսչափն յիշեցինք յայտնելու համար, թէ այդ ժամանակի
տկար ուսմանց համացայն՝ այդքան սեղմ վիճակ կարծելով հան-
դերձ տիեզերաց՝ քանի քանի սրանչելի վիլիսովաներ եւ սըր-
բաղան վարդապետներ Աստուծոյ մեծաղործութեան վրայ ապ-
շած միացին, քանիներ բոլոր կեանքելովն այդ Արարչին ծա-
նօթութեան զոհեցին։ Այլ մեղ ի՞նչ պէտք է ընել՝ եթէ նորա-

նոր դիւտերու ջնորհիւ նոցա չերազածն անգամ զիտեմք, եւ
Տիեզերաց սահմանն անհուն կը նկատեմք:—

Երիային ճարմաց մշտունիւնն:—Առհասարակ երկնային մար-
միններն մեք գեռ եւս չեմք ճանչնար, եւ չեմք ալ կրնար,
լայտնի է. սակայն մի փաքր մտսին՝ ամենափոքր թուոյն ըստ
բաւականին ծանօթութիւնն ունիմք, ուստի անոնց վրայ կը
դարձունեմք մեր ուշն Այդ մարմաց քանակութիւնն՝ լաւ եւս
որքանութիւնն չափելու համար՝ չափոյ միութիւնն՝ բառ ընկալ-
եալ սովորութեան մեր Երկրագունդն կ'առնեմք, եւ հետզետէ
բազգատմամք կը յաւաչնեմք:—

Ճիշդ հաշտով երկրիս արամազիծն է 3,183 մզոն, եւ քանի
մը մեզր, կամ լաւ եւս 12,733,308 մեզր. ուստի իր մակերեւու-
ոյթն կ'ըլլայ 510,000,000 քառակուսի հազարամեզր եւ քանի
մը տասնորդ, եւ կամ ճշգութեամբ 5,094,486 բիւրամեզր քառ:
0րինակաւ կրնամբ բացատրել. եթէ 1000 մեզր լայն՝ երկայն
եւ խոր քուէ մը ունենամք. 1,000,000,000,000 մեզրի ծաւալ
ըսել է. եւ սակայն աշխարհիւ ծաւալին հաւասարելու համար
հազար միլիառ հաւ այդ քու կներէն պէտք է:

Երկրիս կշիռն 100 բիւրակրամ տակառաչափով համեմատ-
եալ՝ հետեւեալ սիրուն թիւերն ցոյց տուած է,

5,875,000,000,000,000,000,000

Ասոր վրայ եթէ աւելցունելու ըլլամք միջնորոտի ծանրու-
թիւնն, 60 հազարամեզր բարձրութիւնն ենթազրելով
կ'ունենամք

6,263,000,000,000,000,000,000 կրամ.

Սակայն երկարեն աւելորդ է. այս ահազին մարմինն՝ որու
վրայ մնաք կ'ասպիմք բազգատմամբ երկնայնոց ոչինչ մ'է:
Մի քանի մոլորակներ կան որ մեզմէ փոքր են. փայլածուք
արամազիծն երկրիս $\frac{2}{5}$ է, եւ չափն 1243 մզոն, որ է 4,972,000
մեզր: Արուսեակին արամազիծն է 4,140 մզոն. Հրատի արա-
մազիծն է 1600 մզոն. իսկ լուսնին է 870 մզ. իսկ աստեղա-
կերպքն՝ որոց 140ն ծանօթ է այսօր մեզի՝ մեծաւ մասամբ մեր
հահանգներուն սեծութիւնն ունին, եւ ոչ աւելի:

Դալով մնացելոց՝ մոլորակներուն մէջ (մեր արեգակնային
պրութեան) ամենէն մեծն Լուսնթագ երկրէս 1404 անգամ ա-
ւելի մեծ է. Երեւակն 734 անգամ, Ուրանոս 82 անգամ, իսկ
Պիսիդոն 110 անգամ: Արեգակն՝ որ այս ամեն աշխարհներու
կեանք եւ հոգի կը սփաէ, Արեգակն՝ որ մեր զրութեան կեղ-

ըոնն է, տրամադիծ ունի 140,000 բիւրամեղր, կամ 350,000,000
մղոն. մակերեւոյթն է

6,416,000,000,000,000 մեղր քառ'.

որ է ըսկ՝ 12557 անգամ երկիրս կը ձևացանէ Արեւ մը. եւ
Երկրիս ծաւալէն զրեթէ 1,400,000 անգամ մեծ. կամ
1,530,000,000,000,000,000 մեղր քառ':

Մեր տեսած Արեւու սկաւառակն ճիշդ այդ թիւերուն
չարքն է:

Մեր այս արեւակնային գրութեամբ ամեն բան չմնար,
որչափ որ դիտութեան յառաջադիմութիւնն մեղ կը ցուցընէ
այդ երկնային աստեղք՝ որք կը պլազմն գեղեցիկ դիշերներն,
անհուն հեռաւորութեան մէջ հաստատուած հոկայ Արեգակներ
ևն մերինէն չտու աւելի մեծ, շատերն դէմ: Այդ ամսնն իրենց
առանձին մոլորակներն եւ գրութիւնն ունին մերինէն նման.
եւ մերինէն ընդարձակի:—

Այսպէս քանի որ ափեզերաց անհուն միջացն մի է այդ ան-
հուն մեծութեամբ աշխարհներով, երբ այս ծանօթութեամբ կը
դարձունենք աչքերնիս դէմ 'ի վեր, ինչ կ'ըզզամք, ինչ կը խոր-
հիմք, յինքենէ՝ այդ ամսնն եղած հաստատուած. եւ չնորհայի
կարգաւ կը յառաջազիմէ, կը քայլէ: Հասկա ի՞նչ է զայդ ամսնն
պարունակօղ Տիեզերաց մեծութիւնն. եւ Այս մանաւանդ՝ որ
զոիեզերս ունի 'ի բոխն:—

Տէտէրական մէջն.՝ Ուսպէս զի կարենամք լաւ կերպով ըմ-
բռնել տիեզերական միջոցի անսահման ընդարձակութիւնն եւ
միանդամայն պարզել խնդիրն, հետեւեալ անդրադարձութիւն-
ներն կընեմք:

Ա. Տիեզերական մեծամեծ մարմաց ումանց չարժմունքն
աչքով իսկ կը տեսնուի, ումանց աներեւոյթ է չարժումն, սա-
կայն տիեզերաց տռահասարակ օրէնքէն կրնամք վստահութեամբ
հետեւցունել՝ թէ աւմնն մարմին կանոնաւոր եւ համեմատական
ընթացք մը ունի:

Բ. Երկիրս երկնային մարմաց հետ այնպիսի պատշաճ հե-
ռաւորութեան մը վրայ է՝ որ ոչ սա նոցա, եւ ոչ նոքա սորա
գնացքին արդելք կամ խափան կրնան ըլլալ. ոչ կրնան խաւա-
րել իրարու լոյսը, եւ ոչ բախում մը յառաջ բերել. ընդարձակ
հեռաւորութեան մէջ են Այս կարգին մէջ չեն երկրորդական
մոլորակներն, ինչպէս մեր լուսինն մեղ համար. լուսնթաղին-
ներն՝ իրեն համար. եւայն:

Դ. Ինչպէս մենք երկնային մարմարոց հետ բազվատմամբ՝ նոյնալէս նոքա մեզ հետ բազվատեղավ՝ այնալիսի հեռաւորութիւն ունին, որ այդ ահուոր մարմիններն մեզ իրը աննշան լուսաւոր կէտեր կ'երևեմ։ Ուստի ո՞րքան ընդգրաձակութիւն համարելու եմք։ Մանրամատն քննեմք, եւ կը յաջողիմք վեր ՚ի վերոց գաղափար մը կազմել։

Լուսին՝ որ աշխարհիս ամենէն մերձաւորն է, եւ երկնային մարմարոց ամենէն համառօտ շաւեղն կը կարէ, իւր միամսեայ ընթացքին մէջ զրեթէ 607,730 մզնու տեղ կը քալէ, որ տարին կ'ընէ 7,292,760 մզնու իսկ աշխարհն 241,000,000 մզնու ահաւոր ընդգրաձակութիւն մ'է այս. եւ սոկայն ոչ Երկիրս եւ ոչ լուսին՝ տիեզերական մարմարոց հետ ոչ կը բաղիսին, եւ ոչ զիւսար կ'արողիեն։ Եւ ոչ իսկ իբարու չուք կու առնու Ուստի բարձրագոյն մոլորակաց եւ անոնց լուսիններուն ծիրն ի՞նչ ընդգրաձակութիւն պիտի ունինաց։—Սրեւուն ամենէն մօտիկ գոնուող մոլորակաց չտողէն սկսեալ մի մի ահամամք մինչեւ ամենէն հետաւորն՝ որ է Պիսիզոն։

Փայլածախ ծիրն	92,887,059	մզն է.
Արտուեկինն	173,533,188	»
Հրատին	365,547,780	»
Լուսնթագին	1,248,514,884	»
Երեւակին	2,289,293,973	»
Ուրանուակին	4,604,029,880	»
Պիսիզոնին	7,210,237,930	»

Սոսկալի եւ անըմբանելի միջոց։—այս ամենն Արեւու վրայ չափուած զիծ մ'է, այս ահազին աշխարհներն առանց վտանգի, առանց վորու անկանանութեան կը կատարեն այդ ընթացքն անդադար։ Ի՞նչ տեսակ կուրութիւն է որ չտեսնէ այս սքանչելուաց կարգազրով աջն։—Բայց այս անհուն կրկէն մեր դրութեան միշան կը ծառայէ, հաղու ի՞նչ թիւեր պիտի գրեմք՝ եթէ հաստատուն աստեղաց՝ զծած ուզին նկատեմք։

Գիտնալով համուկրծ թէ իւրաքանչիւր հաստատուն ասսոց մեր Արեւէն անչափապէս մեծ է, ևնթազրեմք մերինին զէթ հաւասար, մեր զրութեան համեմատ կրկէս մ'ալ զէթ սեպհաւկանեմք մի այդ Արեւներու զրութեան, խորհիմք այժմ թէ ի՞նչ անուահման միջոց մը պիտի լինի այդ Սակայն մեզ երեւցած աստղերն չերեցածներուն լաւ եւս է ըսել՝ մեղ աներեւոյթ մնացելոց թուոյն քով աննշան բան մ'է, ի՞նչ պիտի ըսեմք

յաջնմամ։ Աստղերն մեղի մի մի լուսաւոր կէտեր կը թուին, եւ
իրարու մօտ մօտ ցանուած։ հեռաղիտակն ամենեւին տարբե-
րութիւն չցոյց տար. մինչ Սրբւն՝ եւ մեր գրութեան մոլորակ-
ներն ըստ բաւականին կը մեծնան, ըստ հեռաղէտին զօրութեան,
աստի կրնամք հետեւցունել՝ թէ Սրեգական մեզմէ ունեցած ա-
հաղին հեռաւորութիւնն՝ բաղդատմամբ հաստատուն աստեղաց
շատ փոքր է։ Եթէ Սրբւն՝ այդ աստեղաց մեզ ամենէն մօտին
հեռաւորութեան ^{1/10} աստիճանին բարձրացունեմք՝ անյայտ պիտի
ըլլայ ըսել է։ — Մեզ ամենէն մօտ համարուածն՝ Շնիկ աստղն է.
ամենէն լուսաւոր, եւ ամենէն մեծ երեւցածն մեզ։ ուստի առ-
նումք դայդ յօրինակ։

(Շարայարելի)

*

ԷՐՆԵՍԹ ՈՒՆԱՆ

Ահա այն կարծիքը զոր Բարիդի կաթողիկեայ Համալսարանի
վարիչ Մօնուխներ Տ'իւլսթ յայտնեց կրնէսթ Խընանի գրութեանց
վրայ՝ սորա իզնէ իմաստանիրական ժնունեւան վերնագրով երկա-
սիրութեան հրատարակուելէն յետոյ։

«Բան եւ հինգ տարիէ աւելի է, Պ. Պէրթլոյի ուղղած մի
թղթոյն մէջ՝ Վաստակ անուն գրքին հեղինակը ցաւ կը
յայտնէր զի տիեզերաց իմաստասիրական ուսումնասիրութեան
չէր նույիրած այնքան ճիգն, Կորովամատութիւն եւ տաղանդ որ-
չափ որ սպառեր էր ի ծառայութիւն կրօնական պատմութեան։
Այսուհետեւ քառորդ դար մնյաւ, եւ նա յաճախ առիթ ունեցաւ
իրագործելու զիւր փափաք, Քը բարձրացունեւան ժաֆճան յաւել մի
մեծ երկ միայն որ կը պատկանի անշուշտ խուզարկութեանց
մի եւ նոյն կարգին Բարյուլացաց պատրաստնեւաց բռնեց այն գրա-
գէտը, որ ալ հոչակաւոր եղած էր այն ասպարիզին մէջ՝ զոր
նա ընտրիր էր յերիտասարդութեան, Բայց ամէն կարճառոտ եր-
կերը յորս, սոյն ժամանակամիջնորդին մէջ, առատաձեռնեց նա ճկուն

հանճարոյն չնորհքը եւ յաճողմութիւնները, կէտ նպատակի ուշ նեցան ընդհանուր իմաստավրութիւնը, աշխարհի եւ մարդկութեան զիտական եւ նրբին գաղափար մը:

«Յայսի, որպէս պատմական քննագաստութեան եւ Սուրբ Գրոց մելիսութեան մէջ, բայց առելի յայտնի կերպով, Պ. Ռընան իւր ժամանակի գրադէմներուն մէջ նուազ ինքնաստեղծ եւ առաւել անձնական է: Եւ ոչ մին ի խորհրդոց զոր կ'արտայայտէ իրենն է: Եւ ոչ մին ի նոցանէ յորոց փոխ կ'առնու զայնո՞ւ կարող է ճանաչել զայնո՞ւ այն ճեւին ներքեւ զոր նոցա բռնի կուտայ այն հանդերձումը զոր կը կրեն նորա ուզեղին մէջ մանեւէն յետոյ եւ զուրու հուելով նորա զրչէն: Որպէս Ռիս, Քիւէնէն եւ վէլհատուզէն նիւթ հայթայթեցին Սուրբ Գրոց նոր պատմութեան, նոյնակէս ո՞րոշէնաո՞ւց զարոցին պարագլուխք եւ ո՞ր առաջապես վարդապետութեան նախաձեռնողք պիտի գամենն իրենց սկզբունքները՝ բայց անակնկալ կիրառութեամբ եւ չեզզումներով՝ Պ. Ռընանի խնձէ իմաստավորական գնառնէւան մէջ»:

Ահաւասիկ որպէս Մօնսիրնեօր Տ'իւլսթ կը դատէ ամբողջապէս Պ. Ռընանի ի սկզբունս ըրած չեղումները:

«Մինչեւ հիմա, կ'ըսէ Պ. Ռընան, որոշականողութիւնը իրաւունք ունիցաւ, զուցէ ապա հակառակը պատահի: Աստուած սակաւին գայութիւն չունի կամ մատչելի չէ: պիտի գոյանայ կամ զուցէ որ մը պիտի յայսնուի: Տիեզերք չեն կրեր եւ ոչ մի հետք մասնաւոր մի կոտրի, բարեկար մի ճակատագրի, ուակայն, հետեւեալը (արդիւնք) բարի է, միշտ լաւագոյն պիտի լինի եւ նախախնամութիւնը պիտի երեւի: Ի՞նչ կ'ըսեմ. Հրաշք, Երբ Աստուած էլուակէն ըլլայ, պիտի կրնայ լինուի սովորական կանոն ափեղերաց:

«Սոքա տարօրինակ խստումներ են, ովք որ ուզէ յայնս հաւաալ եւ սակաւ մի խստիւ քննել՝ հակառութիւն եւ առատ բայց սիսալ պատճառաբանութիւն կը զանէ յայնս: Կամ այն է որ էլուակէն բէրառարականը՝ անդիտակիցէն եւ անհրաժեշտէն վեր է, բայց յայնժամ չէ կարող անոտի բղնիլ, զի առասեւլը, ինչ որ ալ ըսեն, նուռազէն չելներ, ապա թէ ոչ զասակարգէն զուրս լինելու է բարձրագոյն զօրութիւն մը՝ վերելը պատճառելու համար. եւ կամ այն է որ այս՝ զործելու զերազանց մի եղանակ չէ, բայց յայնժամ էր կը ցուցանեն մեղ յայնմ յառաջադիմութեան վերջին ստաղիոնը:

«Յայսի եւս Պ. Ռընան ջանացեր է հակառակները միաբա-

նել՝ մեքենական վարդապետութիւնները պարզապէս իւր բանաստեղծական հանձարոյն պահանջմանց յարմարցունելու համար. Շատ կը յենու երկու գորութեամց վրայ, որ են եւս երկու տկարութիւններ. այս է յողովրդեան ճաշակը յարտկարծեաց համար եւ Ռընանի ասղանդը հաւանականութիւն ասալու անահեղին յայտարարութեան՝ պարզմութեամբ եւ պիրճախօսութեամբ:

ԱՄՈՒՍԱՅԻց հետ իւր երկարատեւ յարաբերութեանէն պահեր է ծիրքը պեճնելու ամենայն ինչ ուժ զպչի՝ իւր նորագոյն ընտելութիւնը զիստթեան մը հետ՝ որ թշնամի է մտաւորականի յզացաւ յուսահատեցուցիչ եզրակացութեանց ճաշակը. եւ կը յուսայ իւր կեղծիքներով չնորհել նոյց հրապուրիչ իշխանութիւն մը նոքա որ բառերու մէջ կը ինսպրեն միայն երաժշտութիւն, եւ իմաստից մէջ՝ ափիոնի մի երազ. կը կարծեն թէ ՊՌընան յաջողեր է:

ԺԻ՞ նոքա որ համկընալու կը յամառին՝ կը զատեն զի Քոլէժ տը Թրանսի անօրէնը անպատ մը եւս նետեր է երփնեւրանգ մի վերաբկու բառից ապարզիւն անմիտաճանութեանց վրայ, եւ զաղա կը հրաւիրեն զմեծ արուեստաէրն վերտանի ընել իւր իւնչի իմաստաէրական բնուութիւնը. Արդարեւ հաշիւններ ունի տալու իւր անձին՝ իւր չնաշխարհիկ սաղանդին կիրասութեան վրայ»

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

ԾՈՎՈՒԹ ՄԱԿԵՐԵՒՈՅԹՆ.

Ովկիանու ամենէն աւելի շարժուն զիրքն՝ Մանշի նեղուցն առնելով իրը օրինակ, մակընթայութեան եւ տեղատութեան միջին հաջիւն կրնամք իրը հաստատուն մակերեւոյթն նկատել Ովկիանու, այս է հաղորդական անօթներէ հետեւած օրէնքն. բանի որ ամեն ծով աղատ հաղորդակցութիւն ունի այլոց հետ։ սոյն օրինաց ազգեցութեամբ անշարժ մակերեւոյթն դիւրաւ պիտի գտնուի. եւ եթէ համառօտ ջրանցներ բանալու ըլլամք ծովներէն դէպ 'ի ցամաք՝ այդ ջրանցք ցամաքին մակերեւոյթն պիտի յաշտնեն։

Սակայն գործնականն տեսականին չհամապատասխաներ յայլմ. երեւելի երկրաչափք շատ յողնեցուցած են ուղեղնին առանց վերջնական որոշման յանդելու։

Ջրոց մակընթացութիւնն եւ տեղատութիւնն մի միտյն լուսնի ազգեցութենէն կախումն չունի. երկրագնոտի իւրաքանչ չուր մասն տանհձին ձգողականութեան կը հպատակէ ջուրերն. այսպէս Խաղաղական ովկիանու եղերաց Անդեաց շղթայն զջուրո ձգելով յինքեանս հաստատուն մակերեւոյթ մը կրնան տալ տննց, ոսկայն 'ի հակառակէն կերպուախոյս զօրութիւն մ'ալ կայ որով հասարակածային ջուրք պէտք է բարձր մնան. իոկ բեւեռայինք յած, Մոռնալու չեմք գարձեալ աստեղց եւ մողորակաց ձգողութիւնն, ջուրց բարեխստոնութիւնն, խտութիւնն, որ մեծ ազգեցութիւն ունին իրմանց բարձրութեան կամ խոնարհութեան վրայ. Հովերն՝ օգոյ ճնշումն անտեսուածուելու չեն : 'ի վերջոյ ծովուց յատակն ինչ ազգեցութեանց ենթակայ է արգեօք. եթէ կը բարձրանան յայտնի է հետեւութիւնն, եթէ կը ցածնան նոյնչափ։

Ինչպէս ամեն տիեզերագիտական գրուածոց մէջ կը կարդամք, եթէ աշխարհս բացարձակ հեղամնիւթ կազմութիւն մ'առնար՝ իւր առանցային շտրմմամբն եւ ձգողութեամբն կլորակ մարմին մը պիտի ունենայինք. որոյ հասարակածային ճառագայթն քան զբեւեռայինն մեծ պիտի ըլլար. բայց վիճ հո-

սամփոթ մը չէ բոլորովին, հետեւաբար ձգողութեան օրէնքն այլապէս կ'աղջէ, եւ փոխանակ բոլորշի մարմին ունենալու՝ արբեր ձեւ մը կ'առնու, եւ թերասական ձեւն կը փոխուի Մի միայն կեղրոնակոյս ոյժն չէ ազգօղն յախժամ՝ այլ արտաքին շատ մը ազգեցութիւնք ալ կը ներդրութեամբքն՝ խոսի Ռուսի թերածեւն եւ երկրածեւն (ցեօնէ) կը զանազանին իւրաբմէ:

Ումանք երկրածեւ ըսելով կը հասկընան հողադնտիս չափական ձեւն, խոկ ումանք բնական եւ ծշմարիս ձեւն։ Գաղափարական եւ բնական ձեւոյն մէջ յիրաւի քիչ է զանազանութիւնն՝ սակայն այդ քիչն տուած ահազին ասպբերութեամբքն՝ խոստ շատ է, ուստի ամենանուազն անդամ մեծապէս ուշազրութիւն պրաւելու է։

Երբ տեղւոյ մը գաղաթնակէտն կ'ուզեմք վեր ՚ի վերոց քնննել՝ թերով կապարն կը գործածեմք, սակայն երբ մանրերկրորդին տամաներորդին անդամ քնննել պէտք ըլլայ՝ յատուի գործիներ ունիմք, երկրիս թաւալման թերասածեւին կրնամք գաղաթնակէտն հաշուով դտնել, զարձեալ ծովուց մակերեւոյթն առնլով ուրիշ գաղաթնակէտ մը կրնամք գծել նոյն անդւոյն, երրորդ նման զիծ մ'ալ կարող եմք յաւելու ուզզակի զիտելով նոյն տեղւոյն, հետեւաբար երեք գաղաթնակէտ ունիմք մի եւ նոյն տեղւոյ. ուստի ինչողէս որ չեղումք ըստ լայնութեան կամ երկայնութեան կը տարբերի՝ այսպէս ալ ըստ զրից Հողադնդոյս իւր ազգեցութիւնքն կը տարբերին Բացարձննք օրինակաւ մը. Միջօրէնս զրայ ենթազրենք իրարմէ այսչափ ինչ հեռաւորութիւն ունեցոյ գաղաթքներն կ'ուզենք չողեկառք հաստատել եւ երկաթուղեաւ կապել, քաղաքներն լայնութեան մի տատիճանաւ տարբերելով իրարմէ գաղաթնակէտք 10 մանրերկրորդէ 5 րոպէէ աւելի կը շեղին, ուստի ըստ չափոյ շեղմանն 400 մեզր (աստղաբաշխական երկայնութեամբ) երկար կամ կարծ ովասի ըլլայ ճամբան։ Աստղաբաշխական հաշիւք յայսնի է որ աւելի ուզիղ են քան ձեռքով չափեն, մանուանդ որ 100,000 մեզրին մէջ սովորական չափն 500 մեզրի տարբերութիւն մը կը ցուցնէ՝ որ քիչ քան չէ։

Գաղաթնականայեացի շեղումն ուրիշ օգուտ մ'ալ ունի. ոյնու եթէ հաստատ է տիեզերական ոյժն կրնամք ըմբանել եւ չափել, եթէ անհաստատ՝ ըսել է թէ երկրիս կեղրոնն կամ ներարն փոփոխութեան մը ենթակայ է։

Եթէ այս ինչ տեղն գագաթնայհայեացն շեշտակի է երկրիս
մակերեւոյթին՝ ըսկը է թէ որ եւ է շեղում նոյն մակերեւու-
թին՝ փոխոխութիւնն կը յայսնէ, ուստի աստեղաբանք ծովուց
միջին երեսին միջին մակերեւութովն ցամաքի մի խոնարհումն
կամ աճումն կը զիտեն։ Առ այս շատ տեղ ծովագիր գործիներ
հաստատած են, որոնց մովառեալ ծովային մակերեւութի մը կրած
փոխոխութիւնն կը հասկընան. առհասարակ ամեն նաւահան-
դիստ՝ ամեն զիտական վայրեր իրենց ծովուն միջին մակերեւոյթին
հաստատած են։

Այսպէս Միջերկրականի Մարտկիոյ եղերքէն՝ Ավլիանու-
Պրենոփի ծովն 1 մետր 10 հր. մ. բարձրութիւն ունի եղեր. մինչ
Lallemand վերսովն քննելով գտաւ 1. 10 մ. ի տեղ 0. 02 մ.
Մարտկիոյ եւ Սապլը Օլօնի մէջ 0. 20 մ. Եւրոպիոյ զանազան
կէտերն քննելով Միջերկրականի վրայ Մարտկիոյ հետ 0. 10մ.ի
հասաւ գրեթէ; Վերջերս ուղելով բաժանման կեղրոն մը հաս-
տատել՝ նախընտրեցին Ամողերամբ քաղաքն, ուր ՚ի վաղուց
զանազան փորձեր կատարուած էին; Ուստի Ամողերամբ 0,08
համարուելով քննութիւնք սկսան, սակայն յաջողեցան, վասն
զի այդ քաղքէն շատ աւելի բարձր կէտեր կան Պալթիկ ծովուն
վրայ Առ այս Lallemand խորհեցաւ հիւսիսային ծովուց հա-
րաւայիններու վրայ ունեցած առաւելութիւնն՝ որ 0,13 է 0,23
էր իջեցընել 0,02ի, որով բնադիտական հաղորդական անօթոց
կանոնն սառւզուելով հաստատուեցաւ. առանց մի քանի տեղական
զարտուղութեանց ուշ դնելու։ Այսու եթէ քիչ մ' աւելի ճշգուե-
լու լինին քննութիւնք՝ ծովուց ազատ մակերեւոյթին հաւասա-
րի պիտի երկրիս երկարէնն։ Եւ երբ որ մը հաստատուի՝ թէ
Պալթիկն՝ Մանչն՝ Ալանովեանն եւ Միջերկրական իրարմէ բր-
նաւ մակերեւութով զանազանութիւն չունին՝ յայնժամ պիտի
հասկընամք թէ երկրագիծն ծովուց մակերեւութիւն վրայէն
կ' անցնիւ— իրականալի՞ է այս յոյս թէ ոչ չզիտեմք, Բայց երկ-
րիս յարատեւ շարժումն իւր երկրագիծն ձևն կը յարագիտէ,
գուցէ այդ շարժման հետեւութիւնն է եւ ծովուց մակերեւու-
թիւն ոչ միօրինակ չափն— կը հարցունեմ. արդեօք մեր հաշուին
աւելի գոհայում չունիր եթէ ալիքներու մակերեւոյթին ճշգու-
թեամբ չափենք։

ԿԱՐԱՀՈՐ ԱՆԴԱՄԱՏՈՒԹԻՒՆ.—

Կենդանեաց բնութիւնն զարմանալի երեւոյթներ ունի.
Դիտաժոշուն պսոհուոր (Phroronima coronatum) հրափսայինն Ա-
մերիկայի բնակն աչքերէն արիւն կը ցայտէ իւր թշնամեաց
վրայ, և կը թունաւորէ Ռելիչ շատեր այ բանուած անդամն
կը թողուն և իրենք կ'ելլէն կ'երթան. այսպէս է սովորական
կովծուծն, սարզն, կարիճն, և այցն—Լիէժի համալսարանին
Ռւսուցիչ Փրեգերիկ երկար փորձերավ կը հաստատէ որ այդ
կամաւոր գործ չէ: Իր փորձերն ընդհանրապէս խեչեփասի մը
վրայ է, խեչեփառն ոտքերէն միէն կը կախէ, միշտ երկրորդ
յօդուածէն վեր, և աարդաբանական կամ բնագիտական կամ
մեքենական հարուած մը կու տայ զեւոնյն. կենդանին չկրնար
իւր թաթն թողուլ և փախչիլ, թէ և կը ջանայ, իսկ ևթէ
մկրատով կամ ուրիշ յիշեռալ կերպերով կախուած ոտքին հար-
ուած մը տալու ըլլանք՝ այդ թաթն կը թողու և կը փախչի
Այս կէալն մէջ զիտելի է որ եթէ հարուածն վերջին յօդուա-
ծին արուի ոտքը չկարիր, վասն զի հան ջիղն ակար է, իսկ
եթէ ոտքին ծայրը այլքեմք իսկոյն կը հատանի անդամնն, և
մնացեալ մատէն լնուա արիւն չփողեր:

Կարելի է կարծուի թէ մարտիներու և խեչեփասից թա-
թերուն այդ մասը ակար է, և աղկէց տառչ կուզայ այդ հա-
տումը. բնաւ. վասն զի երեք չորս քիլոյ կրնայ վերցունել այդ
անդամնն Հատումը այդ թաթին երկրորդ յօդուածին ջղային
ոտկալի ձկառումէն կը պատճառի, պայմանաւ որ այդ թաթն
յեցման կէա մը ունենայ, թաթերէն մին պակսելէն յետոյ՝ կըր-
նամք մինչեւ վերջի թաթն մեր փորձերն յառաջեր:

Եթէ կենդանին առոյզ վիճակն կորուած է ինչպէս ևթէ
բաւական ժամանակ անցած է խեչեփառն ծովէն ելլելէն եռքը,
այլ ևս անդամոց հատումն չկրնար ըլլալ, այսպէս նաև. ցուրտ
և խոնաւ ժամանակ՝ մողէզն զիւրաւ կը բռնուի. և պոչին մի
մասին կորսնցունելու վասնդ չկար:

Եթէ մողէզի վրայ փորձերնիս դարձունենք, պոչին բռնած
ժամանակ՝ որ ևս է ցնցում արդիլելով, անհնար է որ կենդանին
ու ևս իցէ կերպով կարենայ անդամառութեամբ պրծիլ, իսկ ևթէ
կախուած կէաէն վեր ու ևս է ցնցում մը տամք իսկոյն կը հա-
տանին ողնայարին երկու յօդերէն, արիւնն աննշան է, վասն զի
ջղերն ցնցուելով երակներն կը սեղմին:

Կենդանիաց ամեն գործն ջղային կեղրոնիչ մը կախումն ու-
նի. Ջղային գրութիւնն խեղբերէ (fibre) և ջղային բջիջներէ
(cellule nerveuse) կազմուած է: Ողնայարաւորաց ուղեղային
գործախայտ նիւթն և ողնածուածն այդ վերջինէն կազմութիւն
առած է. նոյնպէս Անողնաւորաց ջղային հանգոյցներն (ganglions
nerveux): Այդ հանգոյցք կենդանւոյն շարժմանց կեղրոններն
են: հետեւորար տմեն կամաւոր անգամատութիւն՝ կամ զոր
այժմ ինքնատութիւն (autotomie) կը կոչեն՝ ջղային բջիջներու
կամ ջղային կեղրոնի մը ազգեցութեանց հնմակայ են: Ուսանք
մոլէ զներու այդ կեղրոնն վերջին թաթերուն միջակէտն կը հա-
մարին. իսկ խեչափառին պորտին հանգոյցն Ուսորի այդ կեղրոնն
ցնցելով ինքնատութիւն տ' ովի կ' ունինայ:

Անզամ մը պակուելով այդպէս չնար. քիչ ատենէն կոր-
ուած անգամն կը բունի. ինչպէս շատ անգամ անսած եօք
խեցեախներ՝ որոց մի թաթն կարծ է զեռ եւս քան զայլ:

Միայն սարսն, մարտին, մողեղն, խեցգետին, եւայլն այդ
օրինակն չեն տար, այլ շատեր. Ծովային տառզն եթէ բռնուի՝
թեւերէն մին կը ձգէ կը փախչի. օճառունք (ophiure) նոյն-
պէս են:

Կակզամբթներու. մէջ եւս նոյնը կը զիսուի. ծովաչոռ եզ-
րառ (Solen marginatus) երկտիր փախկամորթն որ եղեգան
կը նմանի՝ տառահատ կը լինի. նոյնպէս էլեան հուլի (Hélin im-
péror) և խաչայլ թառչուցուն (Hélin crassilabris). Տառ-
տիկ հետարկ (Harpa ventricosa) և Մինչայնըն (Doris cruenta) բռնուայնն
բանած մոտզ քեզ կը թողուն կը փախչին. Հաղարաւոր այլ օրինակներ կմասցինք յառաջ բերել, սակայն
դաղափառնիս պարզելու համար այսօչափն բառական է:

մոլէզի փայ խօսելով չմունանք յիշելու՝ որ անգամատու-
թենէն վերջը զեռ բնտերկար ողոյն կառորն կը շարժի. այդ
շարժումն ջղային հիւսուածոց ջղային կեղրոնի հետ ունեցած
հաղորդակցութենէն ասաւջ կու զայ. նոյն արդիւնքն չեն տար
ոչ սարդն եւ ոչ խեչափառն. զամն զի սոցա սնողամատեալ մա-
սունք ջղային կազմութեան մեծ ոյժ չունին. երկրորդ յօդուա-
ծին մէջ ամփոփուած ըլլալով սալից ջղերուն կեղրոնն—

ԿԵԱՆՔ ԲԱՌԻՑ

Ի ՄԱՍՆԱԽՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԱԼ
ՖՐԱՆՇԵՐԻՆ ԲԱՌԻՑ ՎՐԱՅ

(Չարայարութիւն) (*)

Ա. Ոլորեալ վաճակէն անմիջապէս յառաջ դանուող անողոք վաճակը ֆուանացի բառին մէջ անհետ կ'ըլլայ՝ երբ սուած է։ Օր Bonitatem կ'ըլլայ Bonté, computare, compter.

Նմանապէս կրկնակ կ'ըլլայ երբ յոզովրդական բառին քոյն արժատէն ծաղած օտարամուա բառ մ'ալ գայ։

Allitiam սուած է ֆուանակրէնի Hautesse և խտակերէնէ անցնելով Altesse։

Ducatiem սուած է ֆուանակրէնի Duché Դքսութիւն խտակրէնէ անցնելով Ducat Դքս Դանիկան ինչ։

Operam սուած է ֆուանակրէնի Oeuvre Գործ և խտակրէնէ անցնելով Opera նուազերգ։

Sinfonitem սուած է ֆուանակրէնի Enfant Տղայ և Սպաներէնէ անցնելով Sufant կրտսեր արքայորդի։

Negrum սուած է ֆուանակրէնի Noir և Սպաներէնէ անցնելով Nègre խափշիկ։


Ինչպէս կը տեսնուի այս օրինակներէն կրկնակրէրը գրեթէ ոչ երբէք համանշան բառեր են, ուստի անհնաց ստեղծումը ոչ միայն աւելորդ չէ՝ այլ և լեզուին ճոխութիւնը կ'աւելցնէ։

(Չարայարելի)

Թ. Թէրջեսն։

ԱՐՏՈՎԱՏԱԿԻ
ՅՈՎԱՆԻ ՇԵՂՐԵԱՆ

(*) Տե՛ս Պատկեր Գ. Տարէ, էջ 448։



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրուրեան տարեկան գինն է
կ. Գօյսյ համար 40 դահեկան
Գալառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախրն ի միասին հաշուելով 50 « «

Իշրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա . Եկշի փողոց
Թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագրուրեան եւ քերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUEURE

Constantinople, Péra, rue YÈCHIIL N° 1